

**ՀԱՐՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ Ա.
ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԴՐՈՇՄԻ ՄԱՍԻՆ**

15) Ինչպէս է Յիսուսի մկրտութեան պատկերագրութիւնը հայկական աւանդութեան մէջ:

Յովհաննէս Մկրտիչը պատկերին աջ կամ ձախ կողմը, անապատի հազուստով, երկար մազերով, մօրուսաւոր եւ տարիքոտ մարդու նման հակառակ, որ ան Յիսուսէն մեծ էր միայն կէս տարի: Այս պատկերագրութեան հիմքը Յովհաննէս Մկրտիչի աւետարանական նկարագրութիւնն է (տես՝ Մատթ. Է. եւ Մարկ. 1/6), անոր աջ ձեռքը Յիսուսի զլիսուն վրայ, իսկ ձախը դէպի վեր կամ ներքեւ:

Յիսուսի ոտքերուն մօտ կան ձուկեր, որոնք կը խորհրդանշեն անոր հետ փրկազնուած մարդկանց, իսկ անոր ոտքերուն տակ օճազալար կամ կծկւած մարմինով պարտուած սատանայ վիշապ մը: Սատանայ կամ հրէշանման արարած պատկերելու (գծելու) հիմքը 74/13 Սաղմոսն է, որ իր մեկնարանական արտացոլումը կը գտնէ նաեւ հայրաբանական գրականութեան մէջ: Յովհաննէս Մկրտիչը եւ հրեշտակները նոյն լուսապսակով են՝ ի տարբերութիւն Յիսուսի եւ փառապսակի մէջ երեցող Ս. Հոգիի խորհրդանիշ աղաւնին: 5-6-րդ դարերէն սկսած Ս. Մկրտութեան մանրանկարներուն մէջ կը տեսնենք նաեւ հրեշտակներ, իրենց ձեռքերուն մէջ սրբիչներ, հազուստներ կամ իւղի սրուակներ: Տիրոջը սպասարկող հրեշտակները կը գտնուին կամ գետի ափին կանգնած, կամ ալ վերէն դէպի երկիր թեքուած:

**ԱՂԱՆԴԱՌԱԿԱՆ
ՇԱՐԺՈՒՄՆԵՐ**

**ԲԱՍԵԼԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՀԱՄԱ-ՕԾ ՊԱՏՄԱԿԱՆ
11. ԴԺՈՒՓ ԵՒ ՅԱՒԻՏԵՆԱԿԱՆ
ՏԱՆՃԱՆՔ**

Մեծահարուստին եւ աղքատ Ղազարոսի առակին մէջ, Քրիստոս մեծահարուստը կը պատկերացնէ ո՛չ թէ մեռած ու ոչնչացած, այլ «ԴԺՈՒՓԻ ՏԱՆՃԱՆՔՆԵՐՈՒԻՆ ՄԵԶ» (Ղուկ. 16.23-25): Իսկ Պօղոս առաքեալ, ինչպէս տեսանք, Դատաստանի Օրուան հատուցումին մասին խօսելով կ'ըսէր. «Բայց անոնց, որ [Աստուծոյ] հակառակ են, ճշմարտութեան անհնագանդ եւ անիրաւութեան հնագանդ՝ ԲԱՐԿՈՒԹԻՒԻՆ, ՆԵՂՈՒԹԻՒԻՆ եւ ՏԱՌԱՊԱՆՔ ՊԻՏԻ ԼԼԱՅՅ, ամէն մարդու վրայ որ չար կը գործէ» (Հոռվմ. 2.8-9): Արդեօք այս բացատրութիւնները մահ եւ փճացո՞ւմ կը նշանակեն, թէ ՏԱՆՃԱՆՔ, որմէ փախուստ չունին ենովայի վկաները: Կարդացէ՞ք նաեւ Մըկ. 9.42-47: Հմմտ. Դան. 12.2: Յովհ. 5.29:

բ- Կ'ըսեն, թէ Սատանան եւ իր արրանեակներն ալ պարզապէս պիտի փճանան եւ ո՛չ թէ յաւիտեան պիտի տանջուին:

Սիրելի ընթերցող, ԾՐԱՎ թերքը ամեն Կիրակի կը բաժնուի մեր ժողովուրդին, եկեղեցիներու բանկալին մօտ: Նաեւ՝ Facebook-ի վրայ փնտուել «Jerak կամ ՃՐԱԳ», ապա սեղմել «Like»ը, կարդալու կամ անդամագրուելու համար:

ՀԱՍՑԵՏ.

ՃՐԱՎ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ - ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ - Bourj-Hammoud,
P.O.Box 80810 - Tel/Fax:01-258300 - facebook.com/jerak ՃՐԱՎ թերք

ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԼԻԲԱՆԱՆԻ



ԲՈՒ ԽՈՍՔԻ Խ ՈՅԵՐՈՒՄ ՑՈՎ Է ՈՒ Խ ԾԱՇԽԱԵՐՈՒՄ ԼՈՅ
(Ս. 119.105)

ԺԱ. ՏԱՐԻ

ԿԻՐԱԿԻ, 16 ՍԵՊԵՄԵՆԵՐ 2018

ԹԻՒ 37

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՏՈՒԱԾԱՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Ես. 49.13-23: Գդ. 6.14-18

ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒՏԱՐԱՆԸ ԸՆՏՎԱՆՈՒ 3.13-21

ՏՕՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՅ ԽԱԶԲԻՆ

Ոչ ոք երկինք ելաւ բացի մարդու Որդիէն, որ իջաւ երկինքէն, ուր կը գտնուէր: Եւ ինչպէս որ Մովսէս պղնձեայ օձը բարձրացուց անապատին մէջ, նոյնպէս ալ պէտք է Մարդու Որդին բարձրանայ, որպէսզի անոր հաւատացողը յաւիտենական կեանք ունենայ: Որովհետեւ Աստուած այնքա՞ն սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդին տուաւ, որպէսզի անոր հաւատացողը չմեռնի, այլ յաւիտենական կեանք ունենայ: Որովհետեւ Աստուած իր Որդին աշխարհ զրկեց, ո՛չ թէ որպէսզի Որդին աշխարհը դատապարտէ, այլ որպէսզի աշխարհը փրկէ: Ով որ կը հաւատայ անոր՝ չի դատապարտուիր, իսկ ով որ չի հաւատար անոր, արդէն իսկ դատապարտուած է, Աստուծոյ միածին Որդիին չհաւատալուն համար:

Եւ դատապարտութիւնը այս է: Հակառակ անոր, որ լոյսը աշխարհ եկաւ, մարդիկ խաւարը լոյսէն աւելի սիրեցին, որովհետեւ չարութիւն կը գործէին: Ով որ չար գործ կը կատարէ, կ'ատէ լոյսը եւ լոյսին չի գար, որպէսզի իր գործերը չյայտնուին: Սակայն ով, որ կը կատարէ ինչ որ ճշմարիտ է, լոյսին կու գայ, որպէսզի յայտնի ըլլայ թէ իր գործերը Աստուծոյ կամքին համաձայն գործուած են:

Կրնա՞ ի մեսի բայցարքէ հայկական իսաչի չեմին մասին

Այս: Հայկական Խաչը միշտ դատարկ կը ներկայացուի եւ անոր վրայ չենք հանդիպիր խաչուած Քրիստոսին: Ինչո՞ւ: Որովհետեւ այդպիսով մարդիկ ուզած են խորհրդանշել Քրիստոսի յաղթանակը մահուան առջեւ:

Հայկական խաչերը երեմնն կը ներկայացուին զարդարուած, խաղաղ, տերեւներով եւ ցորենի հասկերով: Ասոնք կը խորհրդանշեն կեանքը, որ ծնունդ կ'առնէ խաչէն, որ այլապէս մահուան ծառայող գործիք մըն էր:

ԽԱՎԵՐԱՅ



Ամէն տարի, Սեպտեմբեր 11-ի եւ 17-ի միջեւ զուգադիպող Կիրակի օրը, Հայաստանեայց եկեղեցին կը յիշատակէ իր հինգ տաղաւարներէն մէկը՝ Խաչվերացը: Ինչպէս անունը կը պարզէ Խաչվերացը հայ ժողովուրդին սիրելի խորհրդանիշ դարձած խաչին նուիրուած տօներէն մէկն է:

Խաչի նուիրուած Խաչվերացի տօնը Խաչը փառաբանելու, Խաչը հպարտութեամբ վեր բարձրացնելու տօն մըն է: Այս տօնը հիմնուած է պատմական յատակ եղելութեան մը վրայ, որ տեղի ունեցած է Քրիստոնէութեան սկիզբի տարիներուն: Պատուական դրուգը հետեւեալն է. Պարսիկները Երուսաղէմը աւերելէ ետք կը փախցնեն Քրիստոսի խաչը: Հերակլ կայսը իր կարգին կ'արշաւէ Պարսկաստան եւ կը վերատիրանայ սուրբ խաչին: Զայն վերցնելով կը վերադանայ կ. Պոլիս եւ ժողովուրդին առջեւ հպարտութեամբ բարձրացնելով՝ մուտք կը գործէ քաղաք:

ԽԱՉ ԶՈ ԵՂԻՑԻ ՄԵՇ ՎՊԱՒԵՆ
(Խաչին ապաւելը խնդրելու մաղթանը)

ԳՐԱԲԱՐ

Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէ՛ր Յիսուս, յորժամ երեւիս փառօֆ Հօր ընդ ամպս լուսաւորս: Յայնիւմ մեք մի՛ ամաշեցութ, յուսացեալիս ի քեզ. այլ զօրութեամբ քով մեծաւ՝ քեհտրեսութ ըդ աշմէ քումմէ, որպէս զորդիս լուսոյ եւ որդիս տուրնջեանս:

ԱՇԽԱՐԱԲԱՐ

Քու խաչդ մեզի ապաւէն ըլլայ, Տէ՛ր Յիսուս, երբ երեւիս հօրը փառով՝ լուսաւոր ամպերու մէջ: Այն ատեն չամշնանք մենք՝ քեզի յուսացողներս, այլ քու մեծ զօրութեամբդ բերկրինք քու աշ կողմդ, իբրև լոյսի որդիներ եւ փրկուածներ:

Գիտութիւնը՝ կը հպարտացնէ, մինչ սէրը՝ հաւատըը կ'ամրապնդէ: (Ա. Կորթ. 8.1)

Խաչը վեր առնելու այս առաջին եղելութիւնը կը վերագրուի Երուսաղէմի առաջին եպիսկոպոս Յակոբ Առաքելակին, որ խաչը վեր առնելով՝ օրինեց ժողովուրդը անոր ըսելով. «Խաչի քո, Քրիստոս, երկիրպագանեմք», այսինքն՝ «Քրիստոս, Խաչիդ առջեւ կը ծնրադրենք ու կ'երկրպագենք»:

Խաչվերացի օրը Հայաստանեայց եկեղեցին ներս կը կատարուի թափօր եւ Անդաստան, որուն ընթացքին օրինութիւն եւ փառք կը տրուի Աստուծոյ իր տուած բարիքներուն եւ առատաձենութեան համար եւ յատուկ աղօթներով կ'օրինուին աշխարհի չորս ծագերը:

ՄԵՐ ՀԱՅՐԵՐՈՒՆ ԽՐԱՏՆԵՐԸ

ՀԱՄԱՏՎԵԼԻՆ ՎԱՐՉՔԸ

Ամկասկած, որ դժուար է այս դարուս մանաւանդ այս երկրին մէջ, հաւատք ունենալ եւ գործել: Սակայն խնդրողին պիտի տրուի (Մոն. 7.7):

Եթէ մենք առանց երկմտելու աղօթներ Աստուծոյ եւ խնդրենք, որ մեզ զօրացնէ մեր հաւատքին մէջ, Աստուծած պիտի լսէ մեր աղօթքը:

Եւ այս բոլորին փոխարէն, սիրելի հաւատացեալ քոյրեր եւ եղբայրներ, Աստուծած առատօրէն պիտի վարձատրէ մեզ:

Նոր կտակարանին մէջ յաճախ Աբրահամի անունը յիշուած է իբր օրինակ զօրաւոր հաւատքի:

Յակոբոս առաքեալի Ընդհանրական նամակին մէջ կը կարդանք. «Աբրահամ Աստուծոյ հաւատաց, ու այն իրեն արդարութիւն սեպուեցաւ եւ ինք Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ» (Յակ. Ընդ. Բ. 23): Աբրահամ Աստուծոյ բարեկամ կոչուեցաւ: Արդեօք ասկէ աւելի մեծ վարձատրութիւն կարելի՞ է երեւակայել: Արդեօք կա՞յ մէկը, որ չի փափաքիր Աստուծոյ բարեկամը ըլլալու շնորհքին արժանանալ:

Մենք բոլորս ալ, սիրելի հաւատացեալներ, կրնանք Աստուծոյ բարեկամը ըլլալու շնորհքին արժանանալ եթէ հաւատք ունենանք եւ մեր գործերով զօրացնենք մեր հաւատքը՝ ինչպէս ըրաւ Աբրահամ:

Աղօթնք առ բարձրեալն Աստուծ, որ Սուրբ հոգիով լեցնէ մեզ, որպէսզի զօրանանք մեր հաւատքին մէջ եւ մեր գործերով կենդանի պահենք մեր հաւատքը, որպէսզի կարենանք Աստուծոյ բարեկամը ըլլալու շնորհքին արժանանալ:

ՀՈԳԵԽՈՐ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

ՆՇԱՆ ՄԻ՛ ԽՆԴՐԵՐ ՈՐՊԵՍՈՒԻ ՅԱՎԱՏԱԿ

«Ի՞նչ հրաշք պիտի գործես, որպէսզի տեսնենք եւ քեզի հաւատանք. ի՞նչ պիտի ընես» (Յհ. 6.30): Շատ տարօրինակ է հրեաներուն այս հարցումը Յիսուսի ուղղուած: Տարօրինակ է անոր համար, որ տակաւին օր մը առաջ Յիսուս հրաշքով մը կերակրած էր հինգ հազար հոգիներ, իսկ հիմա իրմէ կը խնդրեն հրաշք մը գործել, որպէսզի հաւատային իրեն: Յանախ մարդիկ նշաններ կը խնդրեն Աստուծմէ եւ կ'ուզենքն, որ ան բան մը ընէ, որպէսզի հաւատան իրեն եւ կը մոռնան այն բոլոր բանները զորս ըրաւ իրենց համար տարածուած կ'առաջին անգամ լինի: Կամ այս մի՛ ունենար Յիսուսի հրաշագործութեան կարութեան վրայ, բայց մի՛ խնդրեր հրաշք որպէսզի հաւատաս, այլ առանց տեսնելու հաւատալու պարգեւը խնդրէ:

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՁԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ

Եթէ կարդաս Աւետարանը, մէջդ փափաք կ'արժննայ կոյս, այսինքն՝ մաքուր կեանք մը ապրելու: Կը մերժես առօրեայ կեանքին յատուկ երկրային երեւոյթները. Եթէ հարուստ ես, ոչինչ կը համարես հարստութիւնը երր լսես, թէ ան որ նշանուած էր հիւսնին հետ՝ դարձաւ քու Տիրամայրդ: Եթէ դուն աղքատ ես, չես ամչնար աղքատութենէդ, երբ իմանաս, որ աշխարհի Արարիչը չամչցաւ ամենաաղքատ տունէն (Յովհան Ուկերան):